

ԵՐԱԽԱՑՐԻՔ ԱՇԱԿԵՐՏՈՑ

Խ Ա Լ Ի Պ Ե Ա Ն Ո Ւ Ս Ո Ւ Ի Մ Ն Ա Ր Ա Ն Ի Ն Ա Զ Գ Ի Ս Հ Ա Յ Ո Յ

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ Ն .

ԽԵՀպէս որ անցեալ դեկտեմբերի վերջին ամսատետրովն իմացուցինք, ահա կսկսիմք ընտրանաւ տպագրել Խալիպեան ուսումնարանիս դպրոցական ճեմարանին մէջ կարդացուած ճառերը: Եւ նախ այն ճառերէն երկուքը՝ որ սոյն խսկ տպագրութեան վրայ առաջարկուեր՝ գրուեր ու կարդացուեր էին անցեալ տարւոյն վերջին օրերը:

Թերեւս ընթերցողաց հետաքրքրական եւ ախորժելի լինի առաջուց տեսնել դպրոցական ճեմարանին անդամ գրուղներուն անունները, որ սոքա են ըստ իւրաքանչիւր դասարանաց.

Ե. ԳԱՍՈՐԱՆ .

Ալբըննեան Գարբիկ .
Եղիազարեան Բարսուկ .
Մագերովեան Ներսէս .
Մարուքեան Մարգի .
Սելիննեան Ցովհաննես .
Մտեփանոսեան Խաշտուք .
Տառուքեան Ցարուքիս :

Գ. ԳԱՍՈՐԱՆ .

Ալբըննեան Կոստանդին .
Ալբընքօփեան Գրիգոր .
Երեցփոխաննեան Կարապետ .
Խվանով Աղեքսանդր .
Զեռնիքեան Պետրոս .
Պաղտիկեան Քրիստոստուք .
Պապիկեան Մանուկ .
Պոլուպէկեան Գրիգոր .
Մտեփանոսեան Քերոնք :

Դ. ԳԱՍՈՐԱՆ .

Աղապալեան Մկրտիչ .
Գալէմքեարեան Գրիգոր .
Թերզեան Կարապետ .
Խուպեան Աղեքսանդր .
Ներօննեան Ներօն .
Շեհաննեան Մկրտիչ .
Մազլըննեան Մկրտիչ .
Մամիկոննեան Միմես .

Մանտրաննեան Կարապետ .
Մարմարեան Գասպար .
Մարտիրոսեան Խաչատուր .
Մուրատեան Ցովսէփ .
Նաւասարդեան Փիլիպոս .
Շիշիկեան Մանուկ .
Զեմպէրձեան Սարգիս .
Զեմպէրձեան Գեորգ .
Պարխուտարեան Մտեփանոս .
Պիճոյեան Մարտիրոս .
Սաղիմեան Պետրոս .
Սուքիասեան Ցովհաննես .
Վղթէսան Համբարձում .
Տառուքեան Աւետիք .
Տառուքեան Ցալովք .
Տէր-Գաւորեան Տիգրան .
Տէր-Ներսէսեան Կարապետ .
Տէր-Մտեփաննեան Կոստանդին .
Փախալեան Միմես .

Բ. ԳԱՍՈՐԱՆ .

Ալամալեան Մարկոս .
Դեղամեան Ցովակիմ .
Թերզեան Գրիգոր .
Խագաննեան Ցարուքիս .
Խաչատրեան Ցակովք .
Հախնազարեան Սարգիս .
Քիւրքնեան Սերովք .

Գիտելի է Եւ այս, որ երկրորդ եւ մանաւանդ երրորդ դասարանի աշակերտներէն ոմանք ոչ միայն մեծահասակ են քան զիւրեանց դասընկերս, այլ Եւ ուրիշ դպրոցներու մէջ սովորած լինելով, միւսներէն աւելի յառաջադիմութիւն ունեցեր են՝ գէթ հայերէն շարադրութեանց մէջ, թէպէտ Եւ ուրիշ լեզուաց Եւ ուսմանց կողմանէ տկար գտնուելնուն պատճառաւ՝ այս ուսումնարանին աւելի բարձր դասարանները դեռ չեն մտած:

Ա. Ռ. Ա. Զ. Ա. Բ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն.

Արդեօք կարելի է տպագրութեամբ հրատարակել ուսումնարանի ձևանուած մէջ խօսուած ճառերուն գլխաւորները թէ ոչ : Եթէ կարելի է, ինչ կերպով ընելու է նոցա ընարութիւնը : — Դարձեալ՝ պէտք է արդեօք առաջիկայ տարւոյս սկիզբէն ծեռք զարնել այս հրատարակման թէ ըսպասել գալ տարւոյն :

Այսպիսի ծանր խնդրոյ մը վրայ ես չէի համարձակիր տկար գրչովս իմ կարծիքս բացատրել, եթէ չքաջալերուէի նոյն իսկ խնդրոյն մեր կարծեացը ներքեւ ծգուելէն : Վասն զի առաջարկութեանը կերպէն կերելի որ մեր մեծերուն առջեւ անկարելի չերեւիր մեր ճառերէն ընտիրներուն հրատարակութիւնը : Միայն կհամարձակիմ ցուցանելու համառօտիւ թէ այս հրատարակութեան գլխաւոր օգուտները որո՞նք են :

Գիտեմք, եղբարք, որ բարեկարգ եւ օրինաւոր անձնասիրութիւնն շատ գովելի բան է, մանաւանդ աշակերտաց համար . արդ եթէ մեր ճառերուն լաւերը տպագրութեան արժանի դատուին, հարկաւ ամենայն աշակերտ աւելի կաշխատի եւ վերջին ֆիզք կթափէ որ կարողանայ արժանի առնել իւր ճառը եւս տպագրելու : Ամենայն աշակերտ կուգէ որ իւր ծնողքը տեսնեն իւր ճառը տպագրած եւ ուրախանան . թող նաեւ հասարակաց առջեւ գովութեան արժանի լինելը, որ ամէն մարդու բնականապէս փափաքելի է :

Կարող են պատահիլ մեր մէջ այնպիսի աշակերտք որ չեն կարող այնպիսի ճառեր գրել որ արժանի լինին տպագրութեան, եւ նոցա սիրտը հարկաւ կտրտմի . բայց այն տրտմութիւնը ոչ միայն վնասակար չէ, այլ եւ շուտով կփարատի . քանզի եթէ բարեբարոյ աշակերտ է՝ լաւ կաշխատի, եւ այնպէս կարող է քիչ ժամանակէն տպագրութեան արժանի ճառեր գրել :

Այս ճառերուն տպագրութեան մէկ օգուտն ալ այն է որ ուսումնարանիս օգուտները եւ ատենով տալու պտուղները կճանչցուին :

Ցիրաւի, կարելի է կասկածիլ թէ շատ ծնողք տեսնելով որ իւրեանց որդւոց ճառերը չեն տըպուիր, ասեն թէ մեր որդին այն տեղ բան չըսովիր, կամ թէ ուսումնարանին մէջ կողմնասիրութիւն եւ աշառութիւն կայ : Բայց մեր այս կասկածը փարատելու համար կարող եմք ծանուցանել օրագրով մեր ճեմարանին կազմութիւնը, սորա անդամոց թիւը, ո՞ր դասարանէ լինելը եւ ո՞ր աստիճանի եւ ի՞նչ բնութեան տէր աշակերտներէ կազմեալ լինելը . որով եւ ծնողք հարկաւ կհանդարտին, գիտելով որ իւրեանց որդիքը եւս ժամանակին այն աստիճանին կիասնին :

Այժմ այն տեսնեմք թէ արդեօք տարւոյս ըսկիզբէն պէտք է տպագրել, թէ սպասել գալ տարւոյն : Չեզ լաւ յայտնի է, պատուական ժո-

ղովականք, որ այս ուսումնարանս զարօտ է աւելի ճանչցուելու ազգիս մէջ ժամ մի յառաջ . եւ թէպէտ ամէն մարդ գիտէ թէ մինչեւ ցայսօր չէ տեսնուած որ մէկ ուսումնարանի մէջ երեք տարուան ընթացքով դուրս գան գիտնական անձինք, բայց մեր նպատակը պէտք չէ լինի ցոյց տալ մեր գիտութիւնը, այլ պէտք է աշխատիմք այն միայն ցուցընել՝ թէ ի՞նչ մեծամեծ օգուտներ կարելի է քաղըլ ուսումնարանէս մեր ազգին համար . եւ երբոր մեր ճառերը տեսնեն՝ շատ կարելի է որ ուղիղ կարծիք առնուն ամէնքն ալ մեր վարժատան վրայ . ուրեմն կասեմ թէ պէտք է սկսի այս տարուանէ :

Իսկ թէ ի՞նչպէտ պէտք է լինի ընտրութիւնը, իմ կարծեօքս ահա այսպէտ : Մեր մէջէն յանձնաժողով մի ընտրուի որ մինչեւ ցայսօր ընթերցուածներէն անաշառութեամբ ընտրեն, եւ այնուիտեւ կամ Սրբազն Առաջնորդը եւ կամ Գերապատիւ Խորէն Վարդապետը բարեհաճին աչքէ անցընել . եթէ նոցա եւս հաճոյ լինի, քանի մի սխալները ուղղեն եւ մամլոյ տակ ձգեն :

ՏԻԳՐԱՆ ՏԵՂ ԴԱՒԹԵԱՆ, ՍԱՆԱՀՆԵՑԻ,

Աշ. Գ. Դասարանի.



ԻՆՈՑՆ Ա. Ա. Զ. Ա. Բ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն.

Յօրէ հիմնադրութեան ուսումնարանիս ամենայն տեղ իւղակուեցաւ սորա անունը, եւ մեծուրախութիւն պատճառեց ամենայն բարեխիրաց :

Այս ուրախութիւնը անշուշտ աւելի եւս կլինի, եթէ նոքա մասնաւոր տեղեկութիւն ունենան մեր դպրոցական ժեմարանիս վերայ, մանաւանդ հեռուանց տեսնեն մեր ըրածներն այս ժողովոյս մէջ, ուր ամենայն տեսակ հարցմունք ու խնդիր կառաջարկուի մեզ, որով կհարկադրուիմք մեր միտքը տանջել եւ պաշշանաւոր լուծումն տալ : Բայց այս տեղեկութիւնը եւս բաւական չէ, որովհետեւ շատ կարելի է ոմանք ենեն ու ասեն, «Ե՞», գրել են թէ ժողովք կայ աշակերտաց, բայց թէ ի՞նչ օգուտ են ստացել աշակերտք այն ժողովքէն, կամ ո՞ւր են տուած առաջարկութիւնքը, եւ ո՞ւր է լուծումն, այս բաներուն վերայ յիշատակութիւն մը չեն արել :

Այս խնդրոյս վերայ իմ դատողութիւնս հետագայ խօսքերով յայտնեմ : Խնչպէտ վերն ասացի, ազգայինք թէպէտ լսեցին այս մեր ուսումնարանիս բացուիլը, եւ սորա հիմնադրաց բարենպատակ չանքը, բայց քանի որ դեռ ընտիր աշակերտք չեն ելած ուսումնարանէս, ինչո՞վ պիտի ծանօթանան ազգայինք աշակերտաց յառաջադիմութեանը :

Աշակերտաց մասնաւոր յառաջադիմութեանը, բաց ի ուսման ընթացքէն, մեծ ապացոյց են նոցա գրաւոր աշխատութիւնքը. ուստի եւ զանոնք տրպելը շատ կարեւոր կիամարիմ կամ օրագրի մէջ, կամ տարուան վերջը մէկ գրքոյ կազմելով, մանաւանդ այն գրութիւնները որ այս ժողովյու մէջ կարգացուին (¹): — Քայց որովհետեւ գրուած է թէ ընտրութեամբ լինի, եւ միայն գլխաւորները, այս բանը ինձ փոքր մի տարակոյս կպատճառէ, ու այսպէս ասել կուտայ.

Նախ՝ թէեւ իւրաքանչիւր ոք իմէնջ ըստ իւրում կարի գրել ու խօսելէ ո՞ր եւ իցէ բանի վերայ, բայց որովհետեւ քիչերունը հաւնել՝ շատերունն եւս իերքել է գահագլուխը, պէտք է գիտնամք որ եթէ մեր ճառերը հրատարակուելու լինին, պիտի զգուշաւոր ընտրութիւն լինի, — զոր Գերապատիւ Առաջնորդին կյանձնեմք: — Արդ եթէ նորա ծեռքն ընկնի, նա ոչ եթէ (ինչպէս ժողովքի մէջ), թէեւ շատ անյարմար, ու վեր իվերոյ գրած եւս լինիմք՝ կրաչալերէ կյորդորէ որ միւսանգամ լաւ գրեմք, կամ թէ շատ անգամ ինքը կցուցընէ մի եւ նոյն նիւթին բարւոք գրելու եղանակը, այլ պիտի ամենայն զգուշութեամբ նայի, սրբագրէ. դուք ասացէք, նորա քննութենէն ետքը մեր յիսուն ճառերէն հինգը արժանի կլինի[®] տպագրութեան: Իսկ եթէ Սրբազնի ժամանակի կործատեանը խնայեմք, ու կատարելութենէ զուրկ ճառեր տպել տամք, այդ ոչ մեզ պատիւ կլինի եւ ոչ ընթերցողաց ախորժելի (²):

Երկրորդ, սովորաբար իբրեւ աշակերտ մտածեմք. եթէ ընտրութեան համար այնպէս եղաւ որ երրորդ գասատան աշակերտինը կամ չորրորդինը տպագրութեան արժանի եղաւ, իսկ հինգերորդինը ոչ, նա չե՞լիք ու չա՞սեր արդեօք. Վայ ինձ, ես անոնցմէ ալ վար մնացի. ու այսպէսով սիրտը կոտրի, ոչ բան գրէ եւ ոչ խորի (³):

Երրորդ, փորձով գիտեմք որ եթէ մէկը տգէտ հայր մը ունենայ, նա իւր որդւոյ ճառը կամ անունը չգտնելով տպուած, իսկոյն կբարկանայ, կյուսահատի, չա՞սեր թէ միւս անգամ կարելի է:

(¹) Առ այս ասուեցա. թէ օրագրի ազդեցուրինս ու զատ զատ տպուած զրքուկի մը գորութիւնը մեծապէս զանազանուել իրաբէտ, մանաւանդ այսպիսի նիւրոց, լաւ օրագրով հատարակելին է:

(²) Ժողովականք տիսնելով որ Գեր. Առաջնորդը այս առարկութիւնը ինքնին լուծեց, պատասխանեցին թէ մեզ կը մնայ բայ կարի զանալ լաւ գրել մեր ճառերը:

(³) Առ այս պատասխանեցին բազումք թէ քանի որ ուսումնարանիս մէջ բարի նախանձը զոմիք մանցուած է, ես չար նախանձը պարսաւելի և զարշելի, պէտք է յուսու որ այդ առարկութիւնը ոյժ չունենալ:

գրէ նաեւ իմ որդիս, այլ տգիտութեամբ կը մտածէ ու կասէ. « Հա, իմացայ . անշուշտ բանին մէջ կողմնասիրութիւն կայ . Թէ չէ, իմ տղաս ինչո՞ւ պիտի չգրէր » (¹):

Ուստի աչքին առջեւ ունենալով մեր այս տարուան ճառերուն անկատարութիւնը, եւ որ մեծն է՝ նոցա սակաւութիւնը, եւս եւ հայրերուն սըրտնեղութիւնը, առաւել յարմար կիամարիմ որ այս տարի թողուի տպագրութիւնը, եւ եթէ Աստուած յաջողէ՝ միւս տարի հրատարակուին. իսկ այս ամբողջ տարին մեր կրթուելով՝ առաւել գեղեցիկ ճառեր կիանեմք իլոյս: Զեմ ասեր նոյնպէս թէ եկած տարի շատ կատարեալ բաներ պիտի ունենամք գրած. չէ ամենեւին. այնու ամենայնիւ կարող եմք յարմար ու գեղեցիկ գրել քան զայնս որ ունիմք: Դրոջներ եւս շատ կլինին. մէկ տարուան ժողովյու օգուտները ամենուն առջեւ կփայլին, ու կասկածու մարդիկ չեն վատահիր ասելու թէ հինգ կամ տասն հոգի են գրոջները, եւ կամ թէ մեծաւորաց շինածն է եւ ոչ աշակերտաց: Նաեւ ծնողք չեն կարող ասել թէ ննջո՞ւ իմ կիրակոսիս անունը չկայ. Վասն զի կտեսնեն որ թէ կիրակոս եւ թէ Մարկոս ընտիր աշակերտք գրած են. ուստի եւ նոցա անունը կայ. միայն թէ ամէն աշակերտ հաւասար չէ, հաւասար ընդունակութիւն չունի:

Վերջապէս իմ կարծիքն այս է թէ կարելի է Մասեաց Աղանին տարւոյս առաջին տեսորակովը հիմառօտ ծանօթութիւն մը տայ մեր դպրոցական ճեմարանիս վերայ, եւ իմացընէ թէ սորա մէջ աշակերտք զանազան ազգային խնդիրներու եւ այլ բաներու վերայ կգրեն ու կդատեն իներկայութեան Գերապատիւ Առաջնորդին, եւ թէ այս ժողովը կլինի իւրաքանչիւր շաբաթու միջին օրը, գասերէն ազատ եւ զօսանաց ժամանակ, եւ թէ այս ճեմարանիս մէջ կարդացուած ճառերը կիսուտանամք տպագրել գալ տարուան օրագրի մէջ կամ առանձին՝ կրաչալերութիւն աշակերտացս եւ իմիսիթարութիւն ազգիս (²):

Խ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, ԱՍՏՐԱԽԱՆԻ,
Աշ. Գ. Դասարանի.

(¹) Ասուեցա թէ ուսումնարանիս աշակերտաց ծշմարիտ օգուտն ու վնասը պէտք է նախադասէ քան զայնպիսի ծնողքներու կարծիքը՝ որ չեն սովորած բարեկարգ դրացներու մանաշար ընթացքին:

(²) Ընդհանրապէս այս ճառին միտքը եւ փասուերը գովուեցան, բայց մեծ մասին կարծեօքը որոշուեցա. որ լաւ ճառերը տպագրուին ընտրութեամբ, եւ այն՝ առաջիկայ 1862 տարին սկսելով: